



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


491.99-S
7-23

2573



~~1579~~

w 147



2010

31491.39-5
Դ-23

ՏԱՐՐԱԿԱՆ

1579

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

425
51-Պ-Ա
Արդի Հայերէնի

Ի ԳԵՍՈ ՆԱԽԱԿԱՆ ԿԱՐԳԱՅ

Ապահովագութեալ յՈւսումնական Խորհրդոյ

ԱԶԳԱՑԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

80ՐԻՆԵՑ

Մաքատ Գուրգեցի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

7/11. 1922



Կ. ՊՈՂԻՄ
ՏՊԱ.ԳՐՈՒԹԻՒՆ Ն. Ճ. Ա.ԲԱ.ՄԵ.Ա.Ն.

①
Եարքածուցից արդի ևս վյունք ԺՇ
նուութեա. Ժամ 12
բարք սիլեացաօք.

31269-42

2001

Հեղինակին կնիքը չկրող օրինակ
անվանեան են



14349-58

ՑԱՌԱԶԱՐՄԱՆ

Աշխարհաբառ Քերականութեան մը Յառաջա-
րանին մէջ «Լեզուի խնդրոյն» վրայ ճառել անխու-
սափելի հարկ մը նկատուի զուցէ: Ներուի մեզ սակայն
այդ հարկին խուսափիլ, նախ զի զո՞ծ տարրական
դասագիրք մ'է եւ երկրորդ՝ զի աշխարհաբառ-գրաբարի
լեզուապայմար ոչ եւս նորութիւն մ'է, խնդիրն ինքնին
լուծուած լինելով տակաւ զարգացմամբ արդի Հայ
լեզուին:

Պէտք է դիտել սակայն թէ մեր տաս մը վարժա-
րանաց մէջ աշխարհիկ լեզուի ուսումն իւր արժանաւոր
դիրքը չգրաւեր դեռ. ուրեմ ուրեմ, կանխակալ սովորոյիքի
մազկեցութեամբ, կամ բնաւ մուս զտած չէ եւ կամ
վեր ՚ի վերոյ եւ հարեւանցի իմն կ'աւանդուի, աւելի
ժամանակ կարենալ տալու նամար հին չայերենի ուսման:

Մեր խոնարի կարծօն, աւելի բնական եւ բա-
նաւոր է աշակերտին ծանօթ աշխարհաբառը կանո-
նաւոր չափով եւ խնամով աւանդել ՚ի սկզբան, եւ
անզամ մը որ աշակերտն ըմբռնէ թէ ինչ է լեզու եւ
ներականութիւն, այլ եւս դժուար չպիտի բուի նմա եւ
գրաբառն որոյ տարբերութիւննեն ընդ արդի հայերէնին
աւելի ուս եւ հետօն սիթի ուսանի բարձրագոյն կար-
գաց մէջ: Թուի թէ արդի հայ լեզուի ընդհանուր եւ
պարտաւորիչ կերպիւ աւանդման արգելվելէ մին ալ եւ
թերեւս գլխաւորն է դասազոց — լաւ ծրագրեալ եւ
ասինանար զարգացման դրութեամբ բաշխեալ
նպատակայարմար դասազոց — նուազութիւնն:

Մասնաւորելով մեր խօսքն Քերականութեան ուս-
ման վրայ, անեղին է, կարծեմ, նորավարժից ձեռքը
տալ ընդառանակ եւ խնդիրեալ Քերականութիւնն մը եւ
զբաղեցնել զիւենն մանաւամսնութեամբք. ասոնք կը
չփորեցնեն, կը ձանձրացնեն եւ կը զիատեցնեն դեռա-
հաս մանուկը: Ընդհակառակն աւելի բանաւոր եւ
օգտակար է, առաջին օրշանին, տալ ընդհանուր եւ
հիմնական գետելիքներն բառերու, անոնց, յա-

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆԻ

Ն Ա. Խ Ա. Գ Ի Տ Ե Լ Ի Ք

1. Մեր խօսած կամ գրած լեզուն կը կաղմաւի բառերէ:

2. Բառերով կը բացատրենք մեր գաղափարները և զգացումները:

3. Բառերը կը կաղմաւին վաճակերէ և վանկերն՝ սառերէ:

4. Վաճակ կը կոչուին մէկ կամ մէկ քանի տառեր որք մէկ անգամէն կը հնչուին:

5. Տառ կամ գիր կը կոչուին այբուբէնի մէջ եղած 38 նշանները կամ ձևերը:

6. Երկու աւեսակ գիր կայ. Զայնաւոր եւ Բաղաձայն:

7. Զայնաւոր են ա, ե, է, ը, ի, ո, ու, ուր կը կընան արտաբերուիլ առանձինն:

8. Բաղաձայն են թ, գ, դ, զ, թ, ժ, ի, ժ, է, հ, ա, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ու, ու, պ, ս, ր, ց, փ, ժ, ժ, Ասոնք ձայնաւորներու հետ միայն կընան հնչուիլ:

Հ Բ Ա. Հ Ա. Կ 1.

Դասատուն հատուած մը ցոյց կուտայ ընթերցանութեան գրքէն եւ աշակերտք նոյն հատուածի բառերն ուղղահայեաց սիւնակի մէջ կ'օրինակեն, վանկերը զատելով:

կուրեանց, փոփոխմանց եւ յարաբերութեանց վրայ, զործնական եղանակաւ վարժեցնել բառերու կիրարկութեան՝ եւ ապա, յաջորդ տրանսերուն, այդ հիմնական կանոնաց վրայ հետզինետ յաւելուլ եւ մասնաւորներն, բացառութիւնն եւլն. եւլն. ՚ի մի բան աւանդել նախ կատարենք միայն, վերջի բողով մասնաւոր զիտելիքներն: — Այս է համառօսակի ներկայ Տարրական Քերականութեանս նպատակն եւ ուղղութիւնն որ, յուսանի, կ'արժանանայ մեծարոյ դասառուաց հաւանութեան: Յաջորդ տրանի համար աւելի բնդարձակ Քերականութիւն մը սոյն դրութեամբ արդէն պատրաստ բլազով զայն ալ պիտի ընծայենք ի լոյս բանարի տու:

Անպէս չէ երկու խօսք բայլ ի մասին զործածութեան գրքուկիս. ի հարկէ ուսուցիչը կանխաւ կը մեկնէ կանոններն եւ հրահանգաց զործադրութիւնն կը յանձնարէ, յաջորդ դասին ի լուր աւակերտաց կորդացուելու եւ սրբագրուելու համար. Տեղ տեղ դրուած ծանօթութեանց ալ, (ինչպէս յէջ 12, 15, 24, 36, եւ 58) ուսադրութիւն կ'ընծայուի անօււետ: Աւակերտն կ'ունենայ տերտակ մը որոյ մէն մի էջն, գրքուկիս էջերւն համեմատ, յատկացնելով դասի մը նիւրին, կ'արձանագրէ նախ կանոնն եւ սոսրեն կը զրէ նոյն կանոնի վերաբերեալ ամէն զիտողութիւն, զիտելիք, ծանօթութիւն, ինչպէս եւ սրբագրեալ հրահանգներն: Զայս կը նկատենք միջոց մը լաւ եւս ի միտ առնելու կանոններն եւ զիտակցարար ընելու հրահանգներն:

Սամսոն, Յուլիս 1891

9. Երբ քանի մը բառեր ամբողջ իմաստ
տան, կը կազմեն իօսի:

10. Հայերէն լեզուի բառերը տասն տե-
սակ են:

Անուն կամ Դոյական, Յօդ, Ածական, Դե-
րանուն, Բայ, Դերբայ, Մակրայ, Նախադրու-
թին, Շաղկապ, Չայնարկութին,

11. Այս տասն տեսակ բառերը կը կոչուին
Մասունիք բանի (Խօսքին մասերը):

12. Քերականութիւննը կը տովեցնէ սրոշին
խօսքին մասերը, ճանչնալ անոնց յատկութիւնը,
փոփոխմանքը, երարտ հետ ունեցած յարաբե-
րութիւնները, ևն.

Կ Բ Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ծ

13. Կէտադրութիւնն է զատել խօսքի մը
անդամները ոյլի այլ նշաններով, որոց պէտք է
ուշ գնել զրութեան մէջ:

14. Այս նշաններն են. Սորակէս (.), Մի-
ջակէս (.), Բուր (‘), Վերջակէս (‘), Ենշ (‘)
պարոյկ (‘), Երկար (‘), Կախում (…), Գիծ (-)
Չակէրս («»), Փակազիծ ((.)), Ապարաց (‘)
Ենքամնայ (-):

Ծանօթ. — Դաստառուն ընթերցանութեան միջո-
ցին օրինակներով կը բացաբաէ այն նշաններուն կիրա-
ռութիւնը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 2.

Գտէք տասն հատ միավանի բառ, տասն՝ երկա-
լանի բառ, տասն՝ եռավանի են: Ապա անոնց վան-
կերը զատեցէք ուղղահայեաց գծով:

Գ Լ Ո Ւ Խ Ա Ա

ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

15. Մարդ, անասուն և առարկայ ցուցնող
բառերը կը կոչուին անուն կամ գոյական:
Ինչպէս Պողոս, ձի, զիրք:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 3.

Որոշեցէք մարդ (անձ), անասուն (կենդանի) եւ
առարկայ (իր) ցուցնող բառերը եւ զատ զատ սիւ-
նակներու մէջ գրեցէք:

Ընկոյզ, Խաղոնջ, մշակ, աղամանդ, Աղամ,
բարձ, ականջ, դատաւոր, Կայէն, հովանոց, կաքաւ,
մարդագետին, արեւ, Գրիգոր, եզ, սեւամորթ,
ճպուռ, տախտակ, կեռաս, Պոլսեցի, գիրք, էշ,
ստամոքս, Ընկեր, դաշտ, տաշտ, Բենիամին, կերպա-
հայր, շաքար, կէտ, մժեղ, ծեր, նաւ, ուղու, հող:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 4.

Որոշեցէք տեսանելի կամ նիւթական բաներ եւ
անտեսանելի կամ մտաւոր բաներ ցուցնող անունները:

Գրիչ, թռչուն, հոգի, խաչ, պատկեր, հրեշտակ,
արօր, Աստուած, սեղան, ապրուստ, աքաղաղ, ե-
ռոանդ, մարդ, բաժակ, սէր, աշխոյժ, ալիւր, կաքաւ,
կազմամբ, պատիւ, միտք, գրամ, աշխատանք, կացին:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 5.

Գտէք հինգ անձի՝ հինգ կենդանիի եւ հինգ ա-
ռարկայի անուն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 6.

Գտէք տասն տեսանելի՝ եւ տասն անտեսանելի՝ ա-
ռարկայներ:

Հասարակ անուն եւ թատովկ անուն

16. Անունը երկու տեսակ է. հասարակ և
յատուկ:

17. Հասարակ անունը կրնայ պատշաճիլ
տեսակի մը ամէն անհատին, ինչ. մարդ, ձի, բար:

18. Յատուկ անունը տեսակի մը մէկ ան-
հատին կրնայ ըսուիլ, ինչ. Աղամ, Եւա, Եիրաս:

Գիտելիք Ա. Մարդերու, քաղաքներու, գիւղե-
րու, գետերու, երկիրներու, ծովերու եւլն. անուն-
ները յատուկ անուն են:

Գիտելիք Բ. Յատուկ անունները գլխագրով կը
գոռւին:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 7.

Յատուկ եւ հասարակ անունները զատ զատ սիւ-
նակներու մէջ գրեցէք:

Եկեղեցի, ձի, Մարիամ, գետ, տուն, Յակոբ,
տղայ, Տրապիզոն, ժամկոչ, Եղբայր, Շիրակ, պար-
տէզ, Երուսաղէմ, ցորեն, ժամացոյց, հովանոց, էջ-
միածին, ծառ, թոշուն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 8.

Աշակերտք տան երեք յատուկ անուն որ ցուցնէ՝
Մարդ, կին, քաղաք, գիւղ, գետ, լեռ, ազգ,
թագաւոր, մարդարէ, սուրբ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 9.

Աշակերտք տան երեք յատուկ անուն՝
Գաւառի, թաղի, փողոցի, վանքի, Եկեղեցա-
կանի, վաճառականի, վարժապետի, տօներու:

Թիւ

19. Թիւը երկուք է, Եղակի և Յովակի:

20. Անուն մը Եղակի է երբ մէկ անձ, մէկ
անասուն, մէկ իր միայն կը ցուցնէ:

Ինչպէս՝ հայր, զիրք, արռո:

21. Անուն մը յովակի է երբ շատ անձ,
շատ անասուն, շատ իր կը ցուցնէ:

Ինչպէս՝ հայրեր, զիրքեր, արռոներ:

22. Եղակի անուն մը յովակի ընելու հա-
մար պէտք է ծայրը եր կամ ներ աւելցնենք:

Եր աւելցնելու է եթէ անունը միավանկ է,
ներ » » » » բազմավանկ է:

Գիտելիք. — Գրաբառի մէջ անուն մը յոքնակի
կըլլայ ծայրը ժաւելցնելով, տունի, ծաղիկի: Այս ձեւը
կրնայ գործածուիլ նաեւ աշխարհաբարի մէջ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 10.

Հետեւեալ անունները յովակին ըրէ:

Հաց, կերակուր, գլորոց, թագաւոր, զինուոր,
բանակ, թնդանօթ, հիւանդ, բժիշկ, դեղ, սպասա-
ւոր, ծառայ, աղախին, ներ, քոյր, աներ, հօրա-
քոյր, մատնոց, ասեղ, կար, գերեզման, մահ, արրտ-
մութիւն, ուրախութիւն, ցաւ, ախտ, հասակ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 11.

Եղակիները յոքնակի ըրէ եւ յովակիները Եղակի:
Մարդեր, տղայներ, մարդեր, պարտէզ, այգի,
ձիեր, Եղներ, գոմէչ, էշեր, ցուլեր, տետրակ, գիր-
քեր, մանուկ, նեղութիւն, ամիս, Եղբայրներ, քոյր,
քաղաք, լեռներ, ծաղիկ, պսակ, զինուոր, փողեր,
աներ, զմելիներ, ներ, ընկեր, խօսքեր, բառ, գիծ:

Հոլով

23. Եղակի թէ յոքնակի անուններուն ծայ-
ռը կերպ կերպ կը փոխուի. այս է հոդովը. Քար,
քարի, քարէ, քարերու ևն:

24. Հոլովը վեց է, Ուղղական, Սեռական,
Տրական, Հայցական, Բացառական, Գործի-
ական:

25. Անուն մը հոլովելու ընդհանուր ձևն է:

Եզակի Յոննակի

Ուղղական	հաց	հացեր
Սեռական	հացի	հացերու
Տրական	հացի	հացերու
Հայցական	հաց	հացեր
Բացառական	հացէ	հացերէ
Գործիական	հացով	հացերով

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 12.

Ասոր պէս հոլովեցէք սա միայանկ անունները:
Խաչ, քար, փայտ, կաթ, վարդ, ծով, ծառ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 13.

Հոլովեցէք սա բազմավանկ անունները:
(Չմոռնաք թէ բազմավանկ անունները ներ մաս-
նիկով յոքնակի կըլլան):
Բերան, ականջ, երես, սեղան, աթոռ, դպրոց:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 14.

Հոլովը նոյն պահելով սա անունները եզակի ըրէք.
Հացեր, խաչերու, փայտերէ, քարերով, կովե-
րու, տուներէ, ձիեր, վարդերու, ծովերու, ծառե-
րու, քիթերով, բերաններ, ականջներէ, երեսներու,
սեղաններով, աթոռներու, դպրոցներ, թաշկինակ-
ներու, պատառներով, կերակուրներու:

26. Վեց հոլովներն իրավմէ զանալանելու
համար աշակերտք պէտք է միտ գնեն թէ՝
Ռւղղինը կը ճանչցուի ո՞վ կամ ի՞նչ բան հարցմանը
Սեռկնը » » ու ո՞ւն » ի՞նչ բանին »
Տրկնը » » որու » ի՞նչ բանին »
Հյոցկնը » » զո՞վ » ի՞նչ բանոր
Բցուկնը » » որմէ » ի՞նչ բանէ »
Գրծկնը » » որո՞վ » ի՞նչ բանուլ »
Գիտմէ, որո՞ւն, որո՞ւ, զո՞վ, ո՞րմէ, որո՞վ, հարցում-
ները անձանց համար են, իսկ միւսները իրաց համար:

Յատկացուցիչ եւ Յատկացեալ

27. Յատկացուցիչ կը կոչուի այն սեռական
հոլով անուննը որ կը յոցնէ թէ բան մը որուն է:
Օրինակ: Գրի կողք, ծառի ճիւզ:
Այս օրինակներուն մէջ զրի եւ ծառի բառերը
յատկացուցիչ են, իսկ կողի եւ ճիւզ յատկացեալ են:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 15.

Նոյն հարցումներով անուանց հոդովը գտէք:
Հայրա կը կարգայ: Զուրը հեղուկ է: Կաղնին
ծառ է: Քահանայն ունի շուրջառ: Հացին միջուկը
կակուզ է: Բարեկամին նամակ գրեցի: Ծառին քար
նետեցի: Ո՞վ ծեծեց եղբայրու: Պառուզը քալեցինք:
Պարգևե, առի վարժապետէս: Գինին կը չինուի խա-
զողէ: Զորեստանով զրկեցինք բեռները: Մածունը կը
չինուի կաթով: Աստուած դրախտէն վրնտեց Ադամն
ու Եւան զի արգիլեալ սլուուզէն կերած էին:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 16.

Հետեւեալ բառերը իրարու կապեցէք այնպէս որ
առաջինը Յատկացուցիչ ըլլայ, երկրորդը յատկացեալ,
Գրիչ ծայր, խնձոր կուտ, սալոր կեղեւ, գուռ
բանակի, կատու պոչ, նամակ հասցէ, առիւծ բաչ,
փողց սալարի, դպրոց տեսուչ, աղքատ հագուստ,
ժամացոյց շղթայ, քաղաք բնակիչ, թուր պատեան,
քահանայ շուրջառ:

28. Անուններէն ոմանք ուրիշ կերպ կը հոլովին :

1. Սեռականի մէջ ու վերջաւորող անուններ.

Ինչպէս՝ մարդ, ձի, կով, ծով, նաև, եւլն.

2. Սեռականի մէջ ոյ վերջաւորող անուններ :

Ինչպէս՝ սեր, (սիրոյ), զետ, ուս, զորիս, յոյս :

3. Սեռականի մէջ ույ եւ գործիականի մէջ ուով կամ եաւ վերջացողք ինչ. տարի, հոգի, զինի, սրդի :

4. Թիւն վերջացողք որոց սեռականը կ'ըլլայ թեան գործիականը թեամբ, բացառականը թենի:

Ինչպէս՝ նեղուրիւն, մեծուրիւն, չարուրիւն, եւլն :

5. Իւն վերջացողք ասոր կը հետեւին, միայն բացառական եւ գործիական ընդհանուր կանոնին պէտ կ'ըլլան : Ինչպէս՝ սիւն, ձիւն, անիլիւն, արիւն, եւլն :

6. Ումն վերջացողք կ'ըլլան սեռականի մէջ ման բացառական մանէ, գործիական մամբ :

Ինչպէս՝ խոսումն, ուսումն, օծումն, կոչումն :

7. Սեռականի մէջ ուան վերջացողք :

Ինչպէս՝ անուն, մահ, ժամ, օր, ամիս, տարի :

8. Սեռականի մէջ ան վերջացողք :

Ինչպէս՝ կելի, աղջիկ, զարուն, աշուն, մանուկ :

9. Սեռականի մէջ օր վերջացողք :

Ինչպէս՝ հայր, մայր, եղբայր, կնյանայր :

10. Սեռականի մէջ ոյ վերջացողք. Ինչ. կին, դոյր, սկր, ընկեր, տալ, աներ, տագր, եւր կետուր :

Ծանօթ. — Դաստուն, եթէ յարմար դատէ, այս ծեւերն ալ կ'աւանդէ, ինչպէս նաև փոփոխման եւ զեղման կանոններն : Առ այս լաւ է որ աշակերտ տեսրակ մ'ունենան, անծնիւր էջն յատկացներով հոլովման մի ծեփ: Դաստուն գրատախտակին վըրայ կը գրէ նոյն զարուղի ծեփին աշխարհաբառ ամբողջ հոլովումն, զոր աշակերտ կ'օրինակեն իրենց տեսրի մէջ եւ ստուր կը գրեն հետզհետէ նոյն ծեփի պատկանող բոլոր բառերն : Բայց հարկ չկայ այս աշխատաթիւնն ընել անպատճառ . ի մի նուագ յաւար այս Ա. զիսոյ, այլ հետզհետէ, անծնիւր օր հոլով մը միայն միւն միւս կողմէ կը շարունակեն զբաղիլ յաջորդ զիսոյ ուսման :

ԳԼՈՒԽ Բ.

Յ 0 Դ

29. Յօդ կը կոչուի ն կամ ը գիրը որ կը գրուի գոյականին ծայրը, երբ որոշեալ մտքով գործածուած է :

Օր. ինձորի ծառ ըսելով կը հասկնանք ո՛եւ իցէ խնձորի ծառ մը, բայց երբ կ'ըսենք խնձորին ծառը այն ատեն որոշ խնձորի ծառն կը հասկնանք :

Գիտելիք. Զայնաւորով եւ անձայն յ տառով վերջացող անունները միշտ ն յօդը կ'առնուն : Զըսուիր կատուը, սատանայը, այլ կատուն, սատանայն :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ 17.

Անուանց ծայրը յօդ գիր եւ ըսէ՛թէ թէ թնչ կըլլայ խօսքին իմաստը :

Մարդէ չ'վախնար . — Թուղթ տուր ինձի . — Զայն լսեցի . — Միհրան պարտիզանի տղայ է . — Եղբայրդ գիրք կարգաց . — Կերամ հաց . — Ես հաց կուզեմ, գու ջուր կուտաս . — Դպրոցի աշակերտ . — Զինուորի թուր . — Զուրի աման . — Պատուհանի վեղկ . — Գրքի կողք :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ 18.

Սա անուններէն որո՞նք յօդ ունին :

Զին, եկեղեցին, զմելին, անկիւն, անկողին, մեղն, հացը, լրսին, կանոն, սալորն, ոլոռն, աստղը, աղքատն, սայլապան, ամառն, աման, ալիւր, քթան, տղայ, բան, բժիշկ, ձուկն ու մուկը, փիղը, հովին, մատեան, գիրք, կորիւն, մելան, թանաքն, գուռ, պատեան, թանաք, կօշին :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ 19.

Յօդով հոլովեցէք սա անունները :

Կատու, ձի, լեզու, չուկայ, հոււ, գեւ, Հայ :

ԳԼՈՒԽ Գ.

ԱՌԱԿԱՆ

30. Ածական կը կոչուի այն բառը որ կը ցուցնէ դոյականին որպիսովթիւնը կամ՝ կ'որոշէ անոր իմաստը :

31. Հինգ տեսակ Ածական կայ . Որակական կամ Հասարակ , Յուցական , Անցական , Թուական , Անրոշ :

1. Որակական ածական

32. Որակական ածականը զոյականին որպիսովթիւնը կը ցուցնէ :

Օրինակ . Խելօֆ տղայ , ճերմակ քուղր :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 20.

Որոշեցէք որակական ածականները և զոյականները :

Համաստ աղջիկ , բարի Աստուած , չար ստոտանայ , մոլի թագաւոր , հզօր առիւծ , դժուար դաս , դիւրին գործ , անվախ մարդ , քաջ եւ կորիճ երիտասարդ , մատղաշ հասակ , աղնիւ տղայ , սեւ մազ , ցած ձայն , անուշ հոռ , կիզիչ արեւ , իրակոս ձի , հոտաւէտ վարդ , փայլուն աչք , արօս աստղ , գթած հայր :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 21.

Սա գոյականաց յարմար որակական ածական կցէ .

Տղայ , գլուխ , գլխարկ , թաշկինակ , գիւղ , աղուէս , մարդ , դաս , կօշիկ , գանակ , տուն , գագաթնութիւն , աշակերտ , բժիշկ , մայր , վարդ , լուսին :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 22.

Հետեւեալ որակականներուն յարմար գոյականներ կցէ :

Ծանր , գեղեցիկ , կակուղ , կանաչ , մաքուր , թաց , չոր , սուր , ուղիղ , խոր , սեւ , ծոյլ , անհամ , անիլ , աղէկ , կարմիր , խարտեալ , սիրելի , հասոտ :

33. Երբեմն Որոշկան ածականներէն գոյական կը շինուի ուրիւն մասնիկով . ինչպէս մեծ-մեծուրիւն , ծանր-ծանրուրիւն :

Գիտելիք . Անձ , կենդանի եւ առարկայ ցուցնող (Ախորական տեսանելի , բաննացենալ) անուններէն շատը ուրիւն մասնիկով կը լլան , մտաւոր , անտեսանելի կամ վերացեալ անուն :

Ինչպէս հայր-հայրուրիւն , տղայ-տղայուրիւն :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 23.

Հետեւեալ ածականներն ու զոյականները վերացեալ անունն փոխէ ուրիւն մասնիկն աւելցնելով :

Հայ , քաջ , իշխան , հին , եղբայր , սիրելի , թանձըր , աղնիւ , մանուկ , տղուոր , կտռավար , տկար , տէր , ատելի , ծեր , թագաւոր , ախուր , ծոյլ , գասատու , անտաւակ , մայր , մեծ , հայր , բարի , ցած , ժամկոչ :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 24.

Ածականը գոյականի փոխէ եւ փոխադարձաբար : (*)

Սիրելի եղբայր , ճշմարիտ յաւիտենականութիւն , մարդկային յանցանք , խաղաղասէր մանուկ , մթին գիշեր , անմեղ տղայ , վրէժինդիր կրակ , ծեր հայր , բարեսիրա մարդ , ամբարիչտ հեթանոս , չնորհալի եղբայր , կապոյտ երկինք , դիւտ կան չարութիւն , գեղեցիկ հրաշք , անգութ բանաւոր , հայկական պատիւ , տաճկական հիւրասիրութիւն :

(*) Ծանօթ . Դասատուն բացարէ թէ շատ անզամ գոյականաց ծայրը մասնիկներ կցելավ ածական կը կազմուի : Այս մասնիկներն են . ական , աւոր , ալին , եան , ելի , ալի , ու , ուս , եղէն , եայ , եղ , ող , ած , իջ են : Աշակերտը տեսակին մէջ կ'օրինակին այս մասնիկները , Դասատուն տալիք օրինակներով հանդերձ :

2. Ցուցական ածական

34. Յուցական ածական են այս, այդ, այն,
սա, դա, նա, սոյն, դոյն, նոյն, բառերը որք
իբր թէ մատով կը յուցնեն առարկայն:

Գիտելիք Այս աս, այն, կը ցուցնեն մօտ բան մը,
այդ, դա, դոյն քիչ մը հեռաւոր առարկայն, այն,
նաև, նոյն, աւելի հեռուն եղող բան մը:

սա, սոյս, առևլ-
Գիտելիք. Ցուցական ածականք չեն հոլովուիր եւ
սովորաբար ցուցական ածական-ունեցող գոյականք
յօդ կառնեն. Խնչակս այս տունն, այդ պարտէզը են:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ 25 ·

Հոլովեցէք: Այս մարդը, այդ ծառը, այն հողը,
սա եկեղեցին, սա բուդը, նա քարը, սոյն նաևները.

ՀՐԱՀԱՆԳ 26.

Ուռչեցէք ցուցական ածականները

Հ Պ Ա Հ Ա Ն Գ 27.

Որակակոն ածականները գոյականի վորխեցէք
մասնիկները ջնջելով։

Դպրոցական, հայրական, ծովային, կանոնաւոր,
սիրելի, չնորհալի, փայլուն, փրկիչ, ուժեղ, քսոս,
ջղուտ, արծաթեղին, ներող, ընկերական, հարաւա-
յին, փառաւոր, ջայիեան, մատնիչ, ողորմած :

3. Ասագալան ածական

35. Սացական ածականք կը ցուցինեն թէ
բան մը որո՞ւ ստացուածքն է :

36. Սահմական ածական են. Ա. դէմք՝ իւ,
մեր. Բ. դէմք՝ ուն, մեր. Գ. դէմք՝ իսր, իրենց.
(անոր անոնց).

Գիտ. Ստացական ածականը չեն հոլովուիր եւ
Ստացական ածական ունեցող անուններ երբեմն ս,
դ, և կամ դ գրերը կ'առնուն իրենց ծայրն.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ 28.
Հոլովեցէք. իմ զրիչս, բու ձեռփակ, իւր այժը, ա-
նոր մայրը, մեր հասակը, ձեր փողոցը, իրենց հայ-
րենիք, անոնց զինուրելերն.

Հ Ր Ա Հ Ս Ն Գ 29
Սացական Աերը յոքնակի բրէք ,

իմ նոր բնակիարանս : Քու անխոչեմ վարքդ : Իմ
անկեղծ փափաքս : Անոր մեծ սեղանը : Իւր գեղեցիկ
հրացանը : Քու կալոյա շրջազգեստդ : Իմ ընդարձակ
կալուածներս : Նորա խոչեմ ընթացքը : Այս ծառն եւ
իւր համել պտուղը : Քու սեւ մազերդ : Իմ սիրելի
ծնողքս : Իւր աշխէտ ձին եւ իմ հուճկու ջարիներս :

Գծերուն տեղ դիր ստացական ածական մր:

Մովկէս կ'ըսէք—ժողովրդեան . իթէ պատուէք—
ծնողքը , —կեանքն երկարատեւ կը լինի : Երջանիկ է
այն աշակերտն որ—ջանիւք—աշխատասիրութեամբ եւ
—բարի վարուք սիրելի եղած է—ուսուցչաց : Բարի
հայր մը կը սիրէ—զաւակներն բայց չ'սիրեր—թերու-
թիւնները : Սիրեցէք—զաւակներն , բայց մի՛ սիրէք—
թերութիւններն : Կը սիրեմ—բայց չ'եմ սիրեր—բնա-
ւորութիւնդ : Ամէնքս առ Հայոց առաջարկ կը պար-
տինք—ծնողաց , Սարդու կ'առանի պարագաներու առէս
որսորդն—որսով :

7/11/1922

4. Թուական ածական

37. Թուականք կրցուցնեն թիւ եւ կարդ։
 38. Թուական ածականք կրկին են։
 4. Բացարձակ՝ որ առարկային քանի հատը ըլլալը
 կը ցուցնեն։ Մէկ, երկու կամ երկով, երեք, չորս,
 հինգ, վեց, եօրն, ուր, ինն, տասն, տասն եւ մեկ,
 տասն երկու, տասն երեք, տասն, երեսուն, եւայն։
 2. Դասական՝ որ դաս, կարգ, աստիճան կը
 ցուցնեն։ Ասոնք կը շինուին բացարձակին վրայ րորդ
 կամ երորդ աւելցնելով։ Առաջին (եւ ոչ միերորդ)
 երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւն։

Գիտ. — Թուական ածականք կը հոլովին հոլովման
 ընդհանուր ձեւին համեմատ։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 31.

Դրեցէք բացարձակ թուականները մինչեւ հարիւր։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 32.

Գծերուն տեղ հարկ եղած բացարձակները դիր։
 Աստուած աշխարհս — օրուան մէջ ստեղծեց։
 Երկու անդամ ութ — կ'ընէ։ Ամսուան մէջ — օր կայ։
 — տարին դար մէկ։ Քրիստոսի առաքեալք — էին։ Այ-
 րուբէնը — գիր կը պարունակէ։ Տարին — եղա-
 նակի բաժնուած է։ Մէն մի եղանակ — ամսէ կը բաղ-
 կանայ։ Նաբթուան մէջ — օր կայ գործի եւ — օր
 հանգստեան։ Դպրոցաց արձակուրդները սովորաբար
 — շարաթ կը տեւեն։ Մէկ օսմանեան ոսկին — դահե-
 կան կ'արժէ։ Մէկ դահեկանը — փող եւ մէկ փողը —
 ստակ։ Սովորաբար վետրուար ամիսն կ'ունենայ —
 օր։ Ամէն — տարին, այսինքն ամէն նահանջ տարի
 վետրուար — օր կ'ունենայ։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 33.

Հոլովեցէք թուական ածականներն, մէկէն մինչեւ
 տասն։

5. Անորոշ ածական

39. Անորոշ ածական են այն բառերը որ
 դոյտկանին կուտան մանրոշ և ընդհանուր իմաստ մը
 40. Անորոշ ածական են. մը կամ մի, մէն
 մի, բանի մը, մի բանի, միեւնայն, նոյն, ամէն,
 բոլոր, ուրիշ, միւս, այլ, ինչ ինչ, այս ինչ, այն
 ինչ, ովն, ուսանի, անձնիւր, իւրաքանչիւր, ինյ, որ,
 բանի, որչափ, որքան, որպիսի, ինչպէս՝
 այսակի, այսին, ոչ մի։

Գիտելիք Ա. Մը եւ մի անորոշներուն ը եւ ի
 տառերը կրծատուելով տեղը ապաթարց կը գրուի
 եթէ յաջորդ բառը ձայնաւորով կը սկսի։ Ինչպէս՝
 Մարդ մ'եկաւ, իմձնոր մ'առի։

Գիտելիք Բ. Անորոշ ածականք չեն հոլովուիր եւ
 գրեթէ ամէնն ալ գոյականէն առաջ կը գրուին։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 34.

Անորոշ ածականներն ստորագծեցէք։

Գրիչմը, մէն մի ճիւղ, քանի մը հոգի, մի եւ նոյն
 օրը, նոյն միջոցին, ամէն մարդ, բոլոր տարին, ուրիշ
 տեղ, միւս եղբայրը, այլ գործ, ինչ ինչ խնդիրք,
 այս ինչ գիրքը, այն ինչ բանը, երիտասարդ ոմն,
 զինուորք ոմանք, անձնիւր քաղաքացի, իւրաքանչիւր
 աշակերտ, ինչխօսք, որ փողոց, որչափ ծաղիկ։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 35.

Ի՞նչ տեսակ են հետեւեալ ածականք,

Մեծ, մէկ, մը, իմ, մի, այս, առաջին, տաք,
 բարակ, սա, այլ, այդ, նոյն, քու, ոմն, հինգ, հին,
 չորրորդ, երերուն, երեսուն, սոյն, անձնիւր, հա-
 րիւր, լսւ, այն, դա, յիսուն, երրորդ, չեղ, երկչոտ,
 կըոր, ձերմակ։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կա պրեսուական մատուցուածք թիվ 28
ՏԵՐԱՍՈՒԵՆ

41. Դերանունը բառ մ'է ող կը գուշի ար-
դէն յիշուած անուան մը տեղ զայն չկրկնելու
համար ինչպէս:

Ասուած արդուր է, ՆԱ. կը պատճե յանցաւորները:

42. Հինդ տեսակ գերանուն կայ. Լական
կամ Անձնական, Ցուցական, Սացական, Ան-
ռոշ եւ Յարաբերական:

43. Անձնական դերանուն

43. Անձնական գերանունը կը ցուցնէ ան-
ձերը կամ գէմքերը որ երեք են.

Եզակի Յովեակի

Ա. Դէմք	Ես	Մե՛ (մե՛ն)
Բ. "	Դու	Դու՛
Գ. "	Ես (ան)	Նոխ (անն)

Ինքն իրենի

Գիտ. Անձնական գերանուն են նաևւ. իրարու,
միմեանց, մեկմեկու:

Ասոնք փոխադարձալ կը դերանուն կոչուին:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 36.

Որոշեցէք անձնական գերանուններն եւ ըսէք թէ
մը բառերուն տեղ դրուած են:

Յակոբ շատ կը սիրէր Յովաէփը. նա հագցուց ա-
նոր գեղեցիկ կապայ. — Կովը եւ շունը կը վիճէին
միմեանց հետ. — Տղաք, պէտք է դուք օգնէք իրա-
րու: — Զին, կովը եւ եղը ըսին. ինչո՞ւ մենք ծառա-
յենք մարդուս, նա թող ուրիշ ծառայ գտնէ: — Յու-
սիկ եւ Շաւարչ լաւ աշակերտներ են. նոքա դպրոց
կ'երթան եւ իրարու կ'օգնեն: — Յիսուս աշխարհ ե-
կաւ. նա չարչարուեցաւ մարդոց փրկութեան համար:

ԱՆՁՆԱԿԱՆՔ ԿԸ ՀՈԼՈՎԻՒՆ ԱՅՍՊԷՍ:

Անձնականք կը հոլովիւն այսպէս:

Ա. Եզակի	Յովեակի	Եզակի	Յովեակի
Ո. Ես	Մեր	Դու	Դուք
Ա. Իմ	Մեր	Բո	Ճեր
Տ. Ինձ (ինձի)	Մեզ (մեզի)	Բիզ	Ճեզ (ճեզի)
Հ. Պիս	Պիզ	Պրեզ	Ճեզ
Բ. Ինձմէ (ինէ)	Մեզմէ (մենէ)	Բիզմէ (բինէ)	Ճեզմէ (ճենէ)
Գ. Ինձմով	Մեզմով	Բիզմով	Ճեզմով

Գ. Եզակի անձնականք կը հոլովիւն այսպէս:

Ա. Եզակի	Յովեակի	Եզակի	Յովեակի
Ո. Եա (ան)	Նորա (աննըր)	Ինքն	Իրենը
Ա. Նորա (անոր)	Նոցա (աննոց)	Իրեն	Իրենց
Տ. Նմա (»)	Նոցա («)	Իրեն	Իրենց
Հ. Պիս	Պնոսա (պաննըր)	Պինքն	Պիրենը
Բ. Անկէ	Աննոցմէ	Իրմէ	Իրենցմէ
Գ. Անով	Աննոցմով	Իրմով	Իրենցմով

Գիտելիք Փոխադարձ գերանուանք Աւզգական
չունին:

Ա. Եւ Տ.	Իրարու	Միմեանց	Ճեկմէկու
Հ. Իրարար	Վիմեանց	Վիմեանսն	Ճեկմէկու
Բ. Իրարմէ	Իրարանց	Իրարանց	Ճեկմէկու
Գ. Իրարմով	Վիմեանցմով	Վիմեանցմը	Ճեկմէկով

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 37.

Որոշեցէք սա գերանուանց րին ու հոլովիլը:
Յետոյ եզակիներն յոզնակի ըրկի եւ յովեակիներն
եզակի:

Ես, քեզմով, իրենցմէ, զինքն, անկէ, զնա, մեզ-
մով, իմ, դու, զիրենք, ճեզ, զիս, իրենք, անոնց,
նա, քեզմէ, մեզ, իրեն, ինձ, ճեզմէ, ինքն, նմա, ի-
րենցմով, անոր, զանոնք, ճեզ, իրմէ, նոքա, ճեր,
ինձմէ:

2. Յուցական դերանուն

45. Յուցական գերանունները իբր թէ
մատնանիշ կ'ընեն, կը ցուցնեն անձերն ու իրերը
որոց տեղ կը բռնեն:

46. Յուցական գերանուն են.

Այս, աս, սոյն

Այդ, դա, դոյն

Այն, նո, նոյն

Ոմանք կը գործածեն նաեւ ասիկա, ասիկա,
անիկա միայն եղակի ուղղական եւ հայցական:

47. Սոյն, դոյն, նոյն հոլովման ընդհ. .
Ճեւին կը հետեւին և միայն եղ. կը գործածուին:

Այս, աս եւ լն կը հոլովին սապէս :

Եզակի Յովնակի

Ուղի.	Այս, աս	Ասոնք,	սորա
Սեռ. եւ Տրակ.	ասոր, սորա	ասոնց,	սորա
Հայց.	զայս, զաս	զասոնք,	զսոսա
Բաց.	ասկէ	ասոնցմէ	
Գործ.	ասով	ասոնցմավ	

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 38.

Հոլովեցէք ցուցական գերանունները:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 39.

Եզակի ցուցականներն յոքնակի ըրէք եւ փոխա-
գարձարար:

Ասոնցմէ, սոյն, այն, դա, սոյնով, զանոնք: Աս-
կէ ալ հրամեցէք: Ատոր ինչ անուն կուտան: Ա-
նոնցմէ ինչո՞ւ չառիր: Սա աղուոր չէ: Անոնց զրկէ: Ա-
տոկէ աւելի մեծ յանցանք չըլլար: Ատոր որչափ
յոգնեցայ: Անոնցմէ առիր թէ ասկէ: Քեզ կուտամ
զայս, եթէ խօսիս: Ասով գոհ չի՞ս Անոնցմէ բեր: Ա-
սոր ալ տուր, անոնց ալ: Իմ փնտուածս այդ չէ: Ան
ով, աս ով: Ասիկա ընարեցիր թէ անիկա:

3. Ատացական Դերանուն

48. Ատացական դերանուանք կը ցուցնեն
թէ որո՞ւ կը վերաբերի (ստացուածքն է), այն
բանը որուն վլայ կը խօսուի: (*)

49. Ատացական դերանուանք կը շինուին
Ատացական ածականներէն ս, դ, և գիսորչ յօ-
դերով և ասոնք են.

Եզակի

Ա.	Դէմք իմս կամ իմինս	մերը կամ մերինը
Բ.	ֆուկի » ֆուկինդ	ձերը » ձերինը
Գ.	իրը » իրենը	իրենցը » իրենցինը
	անորը » անորինը	անոնցը » անոնցինը

Յոքնակի. իմիններս, մերինները, ֆուկիններդ,
ձերինները, իրենները, եւն:

50. Ատացականք կը հոլովին այսպէս.
Եզ. իմինս, իմինիս, իմինս, իմինովս:
Յոք. իմիններս, իմիններուս, իմիններս, իմիններովս:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 40.

Հոլովեցէք Ատացական գերանունները:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 41.

Ատացական գերանուններն գորէք եւ ապա նոյն
խօսքերն յոքնակի ըրէք և բառին տեղ են դնելով եւ
զոյականներն ալ յոյնակիի վերածելով:

Այս պարտէզն իմս է: Այդ տունը քուկդ է:
Այս նաւակը մերն է: Այդ արտն անորն է: Այս գըլ-
խարկը քուկինդ է: Ո՞ր ծրարն է անոնցինը: Այս
պարտէզն է ձերինը: Հոն չէ քուկինդ: Հոս է ձե-
րինը: Ահա անոնցինը: Անորինը աեսար թէ իմինս:
Այս սպասաւորն ձերինն է: Այս գրիչն իմօ է թէ
քուկդ: Այս զանգակը ո՞ր եկեղեցւոյն է: ասորինը
թէ անորինը: Ո՞ր խանութէն առիր այս կտաւը, ա-
սոնցինէն թէ անոնցինէն:

(*) Ատացական դերանունը կը դրուի Ատացական ածական
ունեցող զոյականի մը տեղ:

Ա. Անորոշ դերանուն

51. Անորոշ դերանուանք ընդհանուր և անորոշ գաղափար մը կուտան այն անձանց և իրաց՝ որոց տեղ կը գրուին։

52. Անորոշ ածականք են նաև անորոշ գերանուն, միայն թէ առանձինն (առանց գոյականի) կը գործածուին և կը նաև հոլովուիլ։

Գիտ. Անորոշ դերանուաններէ ոմանք հոլովման այլեւայլ ձեւեր ունին։ Ասոնք են (*) մին, ամեն, այլ, ո՞վ, ո՞ր, ի՞նչ, շատեր, ոմն։

Հ Բ Ա Հ Ա Գ 42.

Հոլովեցէք սա անորոշ դերանուանները, հոլովման ընդհանուր, ձեւին համեմատ։

Խւրաքանչիւր, միւս, ուրիշն մի քանի, նոյն, բոլոր, ոչինչ, այսինչ, անձնիւր, քանի, որչափ, այսափ, այսքան, այնպիսի։

Հ Բ Ա Հ Ա Գ 43.

Աշակերտք ստորագծեն անորոշ դերանուանները, ինչ որ կուզես որ ուրիշը քեզ ընէ, նոյնը ըրէ ուրիշն։ Շատերը կը ոնդեն թէ Դանիացիք Սմերիկան գտած են նախ քան զբրիստափոր Գոլովմասու։ Ոչինչ այնքան քաղցրէ է որքան բարեգործութիւնը։ Աչ ոք պիտի գայ։ Այս մարդոց խւրաքանչիւրն խւր կարծիքն ըստաւ։ Ով որդէկուզէ հետո թող գայ։ Աչ ոք մարդարէ է իւր գտաւուին մէջ։ Մենք ամէնքս հաւասար ենք Աստուծոյ առջեւ։ Մի քանին ինձ տուր։

(*) Դասասւն անոնց հոլովումը կը գրէ նախտակին վրայ եւ աշակերտք կ'օրինակն։

5. Յարաբերական դերանուն

53. Յարաբերական դերանուն կը կոչուի որ բառը, եւ կանխաւ յիշուած անուան կամ դերանուան տեղ կը գրուի։

54. Այն բառը պառան կը վերաբերի յարաբերական դերանունը, կը կոչուի յարաբերեալ։

Օր, թուչունը որ կ'երգէ, նամակը զոր բերաւ։ Այս խօսքերուն մէջ որ, զար են յարաբերական դերանուն եւ յարաբերեալ են բոլունը, նամակը։

55. Որ գերանունը կը հոլովուի այսպէս։ Եղակի։ Որ, որում, որու, զոր, որմէ, որով։

Յոքն. Որոնէ (որէ), որոնց (որոց), զորս, որոցնէ որոցնով։

Հ Բ Ա Հ Ա Գ 44.

Որուեցէք յարաբերականներն ու յարաբերեալներն։

Հաւը զոր վաճառեցինք։ Հիւրերը որք ներս մըտան։ Գրիշները զորս կոտրեցիր։ Մանգաղը որով կը հնձեն։ Հայերը որք ցրուած են աշխարհիս ամէն կողմը։ Աղքատները որոց հաց տուիք։ Ո՞վէ որ կը խօսի։ Այն մուրդը որուն աղան կը ճանչնաս։ Ընկերս որուընձայեցի գիրք մը։ Հարցումը զոր ըրիք։ Մասն որմէ քաղեցինք սալը։ Նաւերը որոցմով ճամբորդեցինք։ Այծերը որոցմէ կաթ կ'թեցինք։

Հ Բ Ա Հ Ա Գ 45.

Զանազանեցէք անորոշ ածականներն եւ անորոշ դերանուններն։

Ոչինչ այնքան քաղցրէ է, որչափ բարեգործութիւնը։ Գրիչ մը տուր։ Անձնիւր ոք իւր շահը կը մտածէ։ Մի քանի ծառ անկեցի։ Մի քանին ինձ տուր, միւսներն ալ գու առ։ Այս մարդոց մին հայրս է, միւսն ալ հօրեղբայրս։ Եղբայրներէս մին երամշտութիւն կ'ուսանի։ Բոլոր գիշերն հսկեցինք։

ԳԼՈՒԽ Ե.

ԲԱՅ

56. Բայ կը կոչուի այն բառը որ գործողութիւնն կամ վիճակ կը ցուցնէ, այսինքն ընելի կամ լիլալ:

Օր. Հայրս կը զրե: Արեւը պայծառ է:

Տեր Բայի կամ Ենթակայ

57. Բայի մը տէրը կամ ենթակայն է այն բառը որ կը ցուցնէ գործողութիւնը կատարող անձը կամ իրը:

Օր. Արշակ կը խաղայ:

Արշակ բառը կը խաղաց բային տէրն է այսինքն, Սըշակ է որ խաղալու գործը կը կատարէ:

58. Բայի մը ենթակայն ճանչնալու համար՝ քովը դնելու է ո՞վ կամ ի՞նչ հարցումները:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 46.

Որոշեցէք բայն ու ենթակայն:
Օձը կը սոլայ: Չուկը կը լողայ: Տղան կը խաղայ: Մայլը կը կաղայ: Զաղացքը կ'աղայ: Գողը կը գողայ: Լոյսը կը շողայ: Առաքասաները կ'ուռին: Գլուխս կը ցաւի: Տերեւները կը գեղնին եւ կը թափին: Մարդիկ կը խորհին եւ կը խօսին: Դուն ով ես: Ոչը են այս պարոններ: Ես կ'աշխատիմ, գուք աւ աշխատեցէք: Աստուած ողօրմած է: Նա կը ներէ զջացողներուն: Հաւերը կ'ածեն հաւկիթ եւ մեք կ'ուտենք: Հաւկիթն ունի ճերմուց եւ գեղնուց: Դեղնուցն է օգտակար մեր սննդեան համար:

Բային խնդիրը կամ լրացուցիչը

59. Խնդիր կամ լրացուցիչ կը կոչուի այն բառը որ բային իմաստը կ'ամբողջացունէ:

60. Երկու տեսակ խնդիր կայ: Աեռի խընդիր՝ և բնութեան խնդիր:

1. Սեռի խնդիր

61. Աեռի խնդիրը կը ցուցնէ անձ կամ իր մը որուն վրայ կը կատարուի բային ցուցուցած գործողութիւնը:

62. Բայի մը սեռի խնդիրը գտնելու համար քովը սա հարցումները դնելու է, զո՞վ (անձանց համար) զի՞նչ, կամ ի՞նչ բանը (իրաց համար):

Օր. Կը պաշտեմ Աստուած: Դու ժաղեցիր վարդը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 47.

Գոտէք բայերն, ենթակայներն եւ սեռի խնդիրներն: Երկրագործը կը մշակէ երկիրը, Բանակը պաշտպանեց հայրենիքը: Աստուած պիտի գտամէ մեր գործերը, Նաւագը վարեց նաւը: Լաւ գրքերը կը զարդարեն միտքը եւ կը մշակեն սիրոր: Վագրը երրեմն իւր ձագերն իսկ կը պատառէ: Յովսէփ աղասանց Եփիստոս սովէ: Կիրքերդ կը կուրացնեն գքեզ: Արեւը կը լուսաւորէ աշխարհը: Եղբայրս շատ կը սիրէ զիս: Տղայք իրենց գասերը կը սերտան: Կայէն զարկաւ սպաննեց իւր եղբայրը Արէլ: Աստուած օրհնեց Աբրահամը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 48.

Գծերուն տեղ սեռի խնդիր մը գրէք:

Աստուած գրախաէն վանտեց —: Մովսէս Եփիստոսն հանեց —: Ոնձրեւը կը զովացնէ —: Ականին կը մանրէ —: Կատուն կը լրանեէ —: Աստուածանիծեց —: Զին կը ճանչնայ —: Շունը կը պահպանէ —: Հովիւը կ'արածէ —: Յաւգա համբաւրելով մասնեց —: Ա: Մեսրոպ գտաւ —: Տրդատ սպաննել տուաւ —:

2. Բնութեան խնդիր

63. Բնութեան խնդիրը կ'ըրաց տրական,
բացառական և գործիական հոլով Անոն կամ
Դերանուն մը առանձին կամ մէջ, Տակ, վրայ շ
լով, առ ևլի բառերուն հետ:

64. Բնութեան խնդիրը կը ճանչուի սա
հարցումնով.

Անձանց համար
Տրական որո՞ւ, որո՞ց ի՞նչ բանի է, ի՞նչ բաներ
Բացուկան որմէ՞ն, որո՞ւմէ՞ն, ի՞նչ բանի է, ի՞նչ բաներ
Գործիկն որո՞վ, որո՞վ, ի՞նչ բանով ի՞նչ բաներով
Նաեւ սա հարցումներով. Ե՞րբ, ո՞ւր, ո՞ւսկից
ի՞նչո՞ւ, ի՞նչպիս եւն.

Հ Յ Ա Հ Յ Ա Գ 49.

Գոհք բնութեան խնդիրները պատշաճ հարցումով
Հնազանդինք մեր խաջի ճայնին; Գիմազրէ՛ չար
միտմանցդ: Զարերը կը միարանին իրենց մոլութեամբք:
Կեղծաւորը կը խօսի իւր գաղափարին հակառակ: Կ'ուշ-
բամ այն անձին վրայ որ կը հնաշվանդի իւր կրից: Ո-
մէն բան չվերջանար մահուամբ: Մայր մը դիւրաւ
կը ներէ իւր զաւկին: Ճիբ գործաւորը կարօտ չը-
լար շապիք:

Հ Յ Ա Հ Յ Ա Գ 50.

Ենզագիր բառերը սեխի՞թէ բնութեան խնդիր են:
Ծառը կը ճանչցուի իւր պտղին: Բարիք ըրէ մեր-
ձաւուացդ: Ագահը իւր պտշիր կը զոհէ իւր շահուց:
Ասուած կուտայ սհունդ փոքրիկ րոշնոց: Նախընտ-
րենք զիսուրիմը հարսութեան: Աղջիկը չուան կը
մանէր իւր սենեալին մէջ: Պէտք է ներեւ բերու-
թեանց: Բարեգործութիւնը կը բերէ իւր վարձիք:
Լիգուրիս Սպարտացի տուաւ շատ իմաստուն օրէն-
մեր: Յիսուս զատեց որովը ցորենին:

Բային վախիխումները

65. Բայը վախիխումներն կը կրէ դէմիին,
թիւին, ժամանակին և եղանակին համեմատ:
Պահմիք: Բայն ալ գերանուանց պէս Յ Ք է մը ունի:
Թիւ Գործ մը ընողը կրնայ մէկ հոգի կամ մէկէ
աւելի բլլու: Բայ այնմ բայն ալ եզակի կը գրուի կամ
յովնակի:

Ժամանակ. Ժամանակը երեք է. Աերկայ, անց-
եալ, ապառնի:

Ա. Բայը Աերկայ ժամանակ կը ցուցնէ երբ գոր-
ծը կը կատարուի հիմա Օր. կը կարդամ (հիմա):

Բ. Բայը անցեալ ժամանակ կը ցուցնէ երբ գոր-
ծը կատարուած է առաջ: Օր. կարդացի (առաջ):

Գ. Բայը ապառնի ժամանակ կը ցուցնէ երբ գոր-
ծը պիտի կատարուի վեցըր: Օր. Պիտի կարդամ:

Խղանակ. Եղանակ կը նշանակէ ձեւ, կերպ եւ
կը ցուցնէ թէ գործ մը Բ Ի Ն չ պէս կը կատարուի:

Եղանակը վեց է. Սահմանական, Թիական, Հրա-
մայական, Առուրդանական, Աներեւոյք եւ Ընդունելու-
րին կամ Դերբայ:

Հ Յ Ա Հ Յ Ա Գ 51.

Որոշեցէք բայից դէմիլը, թիւը եւ ժամանակը:
Կ'երգեմ, պիտի երգեմ, կ'ուզենք, պիտի առնէք,
կ'երթայ, կ'առնեն, թողուցիք, մեռան, պիտի մեռ-
նինք, գրեցի, կը գրենք, պատժուեցաւ, պիտի քաղէ,
գրէ, պիտի երթան, երգէ, կը խաղային, մեռաւ,
գարենք, խածաւ, կը հաշէր, կուգար, պիտի խօսինք:

Հ Յ Ա Հ Յ Ա Գ 52.

Նոյն բայից սկիզբ ենթակայ մը դրէք (յերանուն
կամ անուն):

Արմատ եւ վեցաւորութիւն

66. Բայլը իրկու մասէ կը բազկանայ.

Արմատ և վեցաւորութիւն.

67. Արմատն է բայլն այն մասը որ կուտայ:

որոշ իմաստ և սովորաբար անփոփոխ կը մնայ:

68. Վեցաւորութիւնը կը փոխուի՝ դէմքին թիւն, ժամանակին և եղանակին համեմատ:

Օր. գրել — գրեցի, գրեցի եւն.

Լծորդութիւն

69. Բայլը խոնարհել՝ կը նշանակէ նոյն բայլն բոլոր ձևերը գրել կամ ըստի:

70. Բայերը խոնարհելու չափ ձև կայ որք կը կոչուին Լծորդութիւն:

Ա. Լծ. կը վերջառորի ել կամ ելոյ (սիրել, տեսնել)

Բ. » » » իլ » եիլ (խօսիլ, հազմիլ)

Գ. » » » ալ » նալ (կարդալ, գողնալ)

Դ. » » » ուլ » նուլ (քողուլ, զրունուլ)

71. Կանոնաւոր են այն բայերը որք չորս Լծորդութեանց պէս կը խոնարհին:

72. Անկանոն կամ Զարտուղի կը կոչուի բայլ երբ սոյն տիպար օլինակներէն կը տարբերի:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 53.

1. Ի՞նչ կընէ վարժապետը, մշակը, դերձակը, գարբէնը, գահինը, ատամնաբյժը, պատկերահանը, հիւսնը, սպայտառը, սափրիչը:

2. Գառնը կը մայէ, իսկ կոճքը, ձին, էշը, շունը կատո՞ն, սոխամիը, կաքա՞նը, առինծը, օձը, մեղո՞ն, հաւը (գաէք ասոնց ձայները):

73. Էական բային խոնարհումը:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	ԱՊԱՌԻ	ՍՈՐԵԴԱՎԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	ԱՐԻՏԻ ԸԼԱՄ	ԵՂԱՆԱԿ
ՆԵՐԿԱՅ	» ԸԼԱՍ	ՆԵՐԿԱՅ եւ ԱՊԱՌԻ
<i>Յովիկի Եղակի</i>	» ԸԼԱՅ » ԸԼԱՆՔ » ԸԼԱՅ » ԸԼԱՆՔ » ԸԼԱՅ » ԸԼԱՅ	որ ԸԼԱՄ » ԸԼԱՍ » ԸԼԱՅ » ԸԼԱՆՔ » ԸԼԱՅ » ԸԼԱՅ
Ա. դէմի եմ Բ. » ես Գ. » է Ա. » եմք Բ. » էք Գ. » են	Թէկառ եղանակ եղանակ եղանակ եղանակ եղանակ եղանակ	ՆԵՐԿԱՅ եւ ԱՊԱՌԻ
<i>Յովիկի Եղակի</i>	ԱԾԿԱՏԱՐ	ԱԾԿԱՏԱՐ
Եղակի	ԱՐԻՏԻ ԸԼԱԿԻ » ԸԼԱԿԻՒՐ » ԸԼԱԿ » ԸԼԱԿԻՆՔ » ԸԼԱԿԻՔ » ԸԼԱԿԻՆ	որ ԸԼԱԿԻ » ԸԼԱԿԻՒՐ » ԸԼԱԿ » ԸԼԱԿԻՆՔ » ԸԼԱԿԻՔ » ԸԼԱԿԻՆ
Ա. ել Ե. էլր է. էր է. էնք է. էք է. էն	ՀԱՄԱՐԵԼԱԿ	ՀԱՄԱՐԵԼԱԿ
<i>Յովիկի Եղակի</i>	ԿԱՏԱՐԵԼ	ԿԱՏԱՐԵԼ
Եղակի	ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ	ԵՂԱՆԱԿ ՆԵՐԿԱՅ եւ ԱՊԱՌԻ
Եղակի	ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ » ԵՂԱՆԱԿ	ԵՂԱՆԱԿ ԸԼԱԼ
Ա. դէմի զարտուղի Բ. թող բ. դէմի եղի՛ր Եղակ Եղանք Եղակ Եղան	ՅՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ » Թող ԸԼԱՎ » Դ. » Եղէ՛ք » Թող ԸԼԱՎ	ՅՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ » Թող ԸԼԱՎ » Եղէ՛ք Եղած » Անցել Եղած ԱՊԱՌԻ ԸԼԱՎ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 54.

Էական բային հետ խոնարհեցէք սա բառերը:
Աշակերտ, զինուոր, խելօք, խոնարհ, բժիշկ:

Ասորոգելի

74. Ասորոգելի կը կոչուի այն բառը որ ենթակային որպիսութիւնը կամ վիճակը կը ցուցնէ: Օր, Աստուած արդար է: Օդը ցուրտ պիտի րլլայ:

Դիս. Ստորոգելին կրնաց երրեմն յոքնակի դըրուիլ: Օր: Այս մարդիկ մեր բարեկամներն են.

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ. 55.

Որոշեցէք ստորոգելիները:

Առեւծը կենդանեաց թագաւորն է: Այս չէնքը ընդարձակ էր, բայց հին: Մարդագետինն կանաչ է: Պէտք է հնազանդ ըլլանք մեր մեծերուն: Զրհորը խոր է: Ո՞րչափ մօս է այս ճամբան: Դուք իմ ընկերուէք: Այս տարի բերքերն առասու պիտի ըլլան, անցեալ տարի սակաւ եւ սուլ էին: Երբ ծեր պիտի ըլլանք: Հաճելի չեմ ճեզ: Աղէկ եղաւ:

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ. 56.

Գծերուն աեղ ստորոգելի մը դեր:

Աստուած—է: Երկինքը—է: Խոտը—է: Եարինջը—է: Պնակներն—են: Ծծումը—է: Կաթը—է: Ասուղերը—են: Լեղակը—է: Ապակին—է: Աշակերտները—են: Ծառերը—էին: Սկաւառակն ու անիւը—են: Օդը—եղաւ: Մենք—էինք: Դուք—պիտի ըլլաք: Տըղաս, մի՛ լինիր—: —պիտի լինիմ: Մենք—ենք: Արեգակը—է: Ազդուը եւ կիտրոնը—են: Նոքա—պիտի ըլլային: Տղայք թող—լինին իրենց մեծերուն: Բարեկամները—ըլլալու են: Յիսուս եղաւ—աշխարհի:

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ. 57.

Սա բառերը իբր ստորոգելի գործածէ մէյմէկ խօսքի մէջ:

Հանդարտ, մաքուր, քաջ, կարձ, չոր, թաց, լսահեմ, բարձր, հովիր, եղբայր, չէնք:

75. Առաջին կծորդութիւն (*) Ել

Սիրել — արմատ, սէր

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառէի	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	պիտի սիրեն	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» սիրես	Ներկայ եւ Ապառէր
Կը սիրեմ	» սիրեկ	Որ սիրեմ
» սիրես	» սիրենի	» սիրես
» սիրէ	» սիրէք	» սիրէ
» սիրենի	» սիրեն	» սիրենի
» սիրէք	» սիրեն	» սիրէք
» որեն	ԹէԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	» սիրեն
Անկատար	Ներկայ եւ ապառէի	Անկատար
Կը սիրէի	պիտի սիրէի	Որ սիրէի
» սիրէիր	» սիրէիր	» սիրէիր
» սիրէր	» սիրէր	» սիրէր
» սիրէինի	» սիրէինի	» սիրէինի
» սիրէիի	» սիրէիի	» սիրէիի
» սիրէին	» սիրէին	» սիրէին
Կատարեալ	ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	ԱՆԵՐԵՒՈՅԹ
Սիրեցի	Ներկայ եւ ապառէի	Ներկայ եւ Ապառէի
Սիրեցիր	Եղ. Բ. դէմի. սիրէ	սիրեղ
Սիրեց	» Բ. » Թող սիրէ	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Սիրեցինի	Յոր. Ա. » սիրենի	Ներկայ սիրող
Սիրեցիի	» Բ. » սիրեցի	Անցեալ սիրած
Սիրեցին	» Գ. » Թող սիրեն	Ապառէի սիրեղու

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ. 58.

Խոնարհեցէք գրել, չինել, պատմել, կարել, հանել եւ լին:

(*) Այս կծորդութեան վերաբերող բայեր գտէք եւ զրեցէք ԺԵՏՏԻ մէջ:

76. Երկրորդ լծորդութիւն (*) ԱԼ
ԽՈՍԻԼ — արմատ՝ իշոս

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	ԱՎԱՊԵՀ	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	պիտի խօսիմ	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» խօսին	Ներկայ և ԱՎԱՊԵՀ
Կը խօսիմ	» խօսիմ	Որ խօսիմ
» խօսին	» խօսիմ	» խօսին
» խօսի	» խօսին	» խօսի
» խօսիմ	ԹէԱ:ԱՆ ԵՂԱՆԱԿ	» խօսիմ
» խօսիմ	» խօսին	» խօսին
» խօսին	Ներկայ և ԱՎԱՊԵՀ	» խօսին
ԱԾԿԱՏԱՐ	պիտի խօսէի	ԱԾԿԱՏԱՐ
Կը խօսէի	» խօսէիր	ՈՐ խօսէի
» խօսէիր	» խօսէր	» խօսէիր
» խօսէր	» խօսէիմ	» խօսէր
» խօսէիմ	» խօսէիի	» խօսէիմ
» խօսէիմ	» խօսէին	» խօսէիմ
» խօսէին	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	» խօսէին
Կատարեալ	ԵՂԱՆԱԿ	ԱՆԵՐԵՒԻՑԹ
Խօսեցայ	Ներկայ և ԱՎԱՊԵՀ	Ներկայ և ԱՎԱՊԵՀ
Խօսեցար	Եզ. Բ. դէմի՛ խօսէ՛	Խօսիդ
Խօսեցաւ	» Գ. » Թող խօսի	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Խօսեցանի	Յով. Ա. » խօսիմ	Ներկայ՝ խօսող
Խօսեցամ	» Բ. » խօսեցէ՛	Անցեալ՝ խօսած
Խօսեցան	» Գ. » Թող խօսին	ԱՎԱՊԵՀ՝ խօսելու

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ. 59.

Խոնարհեցէք. Փայլիլ, աշխատիլ, բնակիլ, յոդնիլ,
նայիլ եւլ:

(*) Այս լծորդութեան բայերէն գտէք եւ զբեցէք ձեր տեսրի
մէջ:

77. Երրորդ լծորդութիւն (*) ԱԼ
ԿԱՐԴԱԼ — արմատ՝ կարդ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	ԱՎԱՊԵՀ	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	պիտի կարդամ	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» կարդաս	Ներկայ և ԱՎԱՊԵՀ
Կը կարդամ	» կարդայ	Որ կարդամ
» կարդաս	» կարդանի	» կարդաս
» կարդայ	» կարդափ	» կարդայ
» կարդանի	» կարդան	» կարդանի
» կարդափ	ԹէԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	» կարդափ
» կարդան	Ներկայ և ԱՎԱՊԵՀ	» կարդան
ԱԾԿԱՏԱՐ	պիտի կարդայի	ԱԾԿԱՏԱՐ
Կը կարդայի	» կարդայիր	ՈՐ կար...
» կարդայիր	» կարդար	» կար...
» կարդար	» կարդայինի	» կարդար
» կարդայինի	» կարդայիի	» կարդայինի
» կարդայիի	» կարդային	» կարդայիի
» կարդային	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	» կարդային
Կատարեալ	ԵՂԱՆԱԿ	ԱՆԵՐԵՒԻՑԹ
Կարդացի	Ներկայ և ԱՎԱՊԵՀ	Ներկայ և ԱՎԱՊԵՀ
Կարդացիր	Կարդալ	Կարդալ
Կարդաց	Եզ. Բ. դէմի՛ կարդա՛	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
Կարդացինի	» Գ. » Թող կարդայ	Ներկայ՝ կարդացող
Կարդացիի	Յով. Ա. » կարդանի	Անցեալ՝ կարդացած
Կարդացին	» Բ. » կարդայի	ԱՎԱՊԵՀ՝ կարդացու

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ. 60.

Խոնարհեցէք. Ծովալ, գովալ, չովալ, կավալ,
աղալ, հազալ եւլ:

(*) Այ վերջացող բայեր գտէք եւ զբեցէք ձեր տեսրի մէջ :

78. Չորրորդ լծորդութիւն (*) ՈՒԼ

ԹՌՂՈՒԼ — արմատ՝ թռղ

ԿԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառնի	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	պիտի թողում	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» թողուս	Ներկայ եւ Ապառնի
ԿԸ Թողում	» թողու	Որ թողում
» Թողուս	» թողում	» թողուս
» Թողու	» թողու	» Թողու
» Թողում	» թողում	» Թողում
» Թողուս	Թէսան ԵՂԱՆԱԿ	» Թողուս
» Թողուն	Ներկայ եւ Ապառնի	» Թողուն
Անկատար	պիտի թողուի	Անկատար
ԿԸ Թողուի	» թողուիր	Որ թողուի
» Թողուիր	» Թողուր	» Թողուիր
» Թողուր	» Թողուիմ	» Թողուր
» Թողում	» Թողուիի	» Թողում
» Թողուիմ	» Թողուին	» Թողուիմ
» Թողուիի	» Թողուին	» Թողուին
» Թողուին	ՀՅՈՒՄՑԱԿԱՆ	ԱՆԵ ԵԽՈՅԹ
Կատարեալ	ԵՂԱՆԱԿ	Ներկայ եւ Ապառնի
Թողացի	Ներկայ եւ Ապառնի	Թողու
Թողուցիր	Եզ. Բ. Դեմք թո'ղ	ԸՆԴՈՒՆԵԱՈՒԹԻՒՆ
Թողուց	» Գ. » Թող թողու	Ներկայ Թողող
Թողուցիմ	Ցոք. Ա. » Թողում	Անցեալ՝ Թողած
Թողուցիի	» Բ. » Թողի	Ապառնի՝ Թողելու
Թողուցին	Գ. Գ. » Թող թողուն	

(*) Ուշ վերջաւորող բայերը շատ չեն. գրեթէ ամէնն ալ կը տարբերին այս օրինակէն եւ իրենց վերջաւորութիւնը փոխելով միւս լծորդութեանց իր հետեւին. ինչպէս նուլ—լեզնել, առնուլ—առնել, զարթնուլ—արթնալ:

Գիտելիք բայից վրայ

79. Ա. Այն բայերը որք արմատան վերջին ծայրը ն ունին՝ արմատական ժամանակներուն՝ այսինքն կատարեալին, հրամայականին և անցեալ ընդունելութեամ մէջ նախորդ օրինակներէն կը տարբերին, այսպէս.

Կատարեալ

Մտայ, մտար, մտաւ, մտանք, մտաք, մտան: Հագայ, հագար, հագաւ, հագանք, հագաք, հագան: Գողցայ, գողցար, գողցաւ, գողցանք, գողցաք, գողցան:

Հրամայական

Մտիր, թող մտնէ, մտնենք, մտէք, թող մտնեն: Հագիր, թող հագնի, հագնինք, հագէք, թող հագնին: Գողցիր, թող գողնայ, գողնանք, գողցէք թող գողնան:

Անցեալ ընդունելութիւն

Մտած, հագած, գողցած

Ասոնց կը հետեւին սկսիլ, պրծիլ, փրրիլ, նստիլ. միայն հրամայականի մէջ՝ սկսէ, պրծէ, փրրէ, նստէ:

Գիտ. Բ. Նոյնաէս ջիլ վերջացող բայեր ասոնց կը հետեւին կատարեալին, հրամայականին եւ անցեալ ընդունելութեան մէջ կորուցնելով չ գիրը:

Ինչ. փախչիլ փախայ, փախիր, փախած:

Գիտ. Գ. Բառնալ, դառնալ եւ ասոնցմէ կազմուած բայեր այս կանոնին ենթակայ են, միայն թէ ոն գիրերը րէ ի կը փոխեն արմատական ժամանակներուն մէջ:

Հ Ա Հ Ա Ն Գ 61.

Խոնարհեցէք 1. Տեսնել, մոնել, իջնել, գտնել, 2. Հասնիլ, հագնիլ, մեռնիլ, անցնիլ, ընկնիլ, բռունիլ, ծնանիլ, ուսանիլ:

3. Գողնալ, գիտնալ, կենալ, ունենալ, երդուըննալ, ինալ, մոռնալ, ամշնալ:

4. Փալսչիլ, թոշիլ, գաշիլ, վաշիլ, կաշիլ:

5. Բառնալ, դառնալ, ամբառնալ:

80. Յնել վերջացող բայերինչպէս՝ ցուցնել,

հասցնել, խմցնել են. կը վերջաւորին.

Կատ. ցուցի, ցուցիր, ցուց, ցուցին, ցուցի, ցուցին.

Հրամ. ցուր, ցունեն, ցուցի.

Անց · ընդ. ցուցած.

81. Խածնել, թինել, պազնել, առնել, ըսել
թերել՝ արմատական ժամանակաց մէջ կը վերջա-
ւորին այսպէս.

Կատ. ի, իր, առ, ին, իի, ին.

Հրամ. խած, թո՛ւ, պազ, նոն, ըսէն, թեր, խա-
ծին, թին, պազին, առին եւն:

Անց · ընդ. խածած, թիսած, պազած, առած, եւն.

Դիտելիք. ընել, դնել եւ տանիլ բայերն ալ այս
վերջնոց կը հետեւին, և գիրը րի փոխելով:

Կատ. ըրի, դրիր, տարաւ, եւն.

Հրամ. ըրէն, դիր, տար, եւն.

Անց. ըրած, դրած, տարած:

Դիտելիք. լալ եւ տալ բայերը կ'ըլլան:

Լացի, լացիր, լացաւ. տուի, տուիր, տուաւ.

Լաց, լան, լացիք. տուր, տան, տուիք.

Լացած, տուած:

82. Միավանկ բայեր խոնարհման մէջ կու
մասնիկը կ'առնեն եւ ոչ կը.

83. Զայնաւորով սկսող բայերէ առաջ կը մաս-
նիկը ը գիրը կը կորսնցնէ և ապաթարց կ'առնէ.

Անկանոն բայեր

84. Անկանոն են այն բայեր որոց արմատը
բոլորովին կը փոխուի խոնարհման մէջ:

85. Անկանոն են. Ուտել, երթալ, գալ, ըլ-
լալ. լինիլ:

Ծանօթ. Դասատուն ասոնց խոնարհման ձեւը
կը գրէ տախտակին վրայ եւ աշակերտք իրենց տես-
ուին մէջ օրինակելով կը սովորին:

Բայերու տեսակը

86. Բայերը գլխաւորաբար չորս տեսակ են.
Էական, ներգործական, կրաւորական, Զեզոփ:

87. Ներգործական բայերը կը ցուցնեն թէ
ենթակայն կ'աղդէ ուրիշի մը վրայ:

Օրինակ. Արեւը կը լուսաւորէ երկիրը:

88. Կրաւորական բայը ներգործականին
հակառակն ըլլալով կը ցուցնէ թէ ենթական ու-
րիշն բան մը կը կրէ, կ'աղդուի:

Օր. Աշխարհ կը լուսաւորուի արեւեն:

Դիտելիք. Կրաւորական բայերը կը չինուին ներ-
գործականէն՝ ծայրը ուիլ կամ ացուիլ ձեւին փոխե-
լով:

89. Զեզոփ են այն բայեր որոց գործողու-
թիւնը ենթակային վրայ կը մնայ եւ չ'անցնիր՝ չը
ներգործեր ուրիշին:

Օր. Ծովը կը փրփրի: Չուրը կը վազէ:

90. Կան չեղոք բայեր որք միայն եղակի Գ.
դէմքով կը գործածուին, ասոնք կը կոչուին միա-
դէմ: Կ'անձեւէ, կը ձիւնէ, կ'որոտայ, կը լուսնայ:

91. Երբ ներգործական բայը ցուցնէ թէ
ենթական գործողութիւնը ուրիշի մը կատարել
կուտայ, կը կոչուի Անցողակահ:

Օր. Ես ափի կարդացնեմ այս զիրիլ (ուրիշի մը):
Դիտելիք. Անցողականը կը կազմուի ցնել մասնիկով
կամ տալ բայով:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 62.

Ներգործական բայերը կրաւորական ըրէք եւ վո-
խալարձաբար:

Խզել, ծածկել, հնձուիլ, հրամայուիլ, որոշել,
կարգալ, խալչալ, լուացուիլ, նեղուիլ, փռել, քաշուիլ,
հոգալ, քաղցուիլ, սուլել, կաղալ, պարարուիլ, փա-
կել, պրկել, գրկուիլ:

Բային եւ ենթակային համաձայնութիւնը
92. Բայը թուով եւ դէմքով պէտքէ հա-
մաձայնի ենթակային հետ.

Օր. Դուռ կը կարդաս, Թուումի կը դաշլաց-
լեա.

Կը կարդաս եղակի Բ. դէմք է որովհետեւ
Դուն ենթակայն եղ. Բ. դէմք է, Դաշլային յոք.
Գ. դէմք է, զի թուումի ենթակայն յոք. Գ.
դէմք է:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 63.

Skr բային եւ բայը յոքնակի ըրէք.

Սպասուհին կը վառէ ճրագը: Դաստիարակը կը
կրթէ մանուկը: Տղան պիտի սերաէ դասը: Շեփորը
իմարտ պիտի հրաւիրէ: Քոյրդ ի՞աւէ եւ կը մաքրէ
սենեակներն ու սանդուխը: Վաճառականը ծախեց
իւր գոյքը եւ մեկնեցաւ: Եզը կը վարէ արտը: Գա-
հանայն պատարագ կ'ընէ, իսկ վարդապետը քարոզ
ի'ուտայ: Պահապանը թող հանգչի, շունը կը հսկէ:
Զինուորը խոյս տուաւ: Անձրեւ կը տեղայ եւ փողոցը
ջրով կը լեցուի: Հիւսնը տախտակներ կը շինէ: Վար-
դը այլ եւ այլ գոյնով կրնայ ըլլալ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 64.

Եղակիի վերածեցէք ենթակայ, բայ, եւ խնդիր:

Գործաւորները կը սրէին իրենց գործիքները:
Սպասաւորները կը բանային պատուհանները: Աքա-
ղաղները պիտի խօսին: Օտարականք այցելեցին քա-
ղաքները: Նաւաստիք պարզեցին առագաստները:
Գողերը կողոպտեցին տուներն, բայց ոստիկանք վրայ
հասան եւ ձերբակալեցին զիրենք: Ուղեցոյցներ կ'ա-
ռաջնորդէին ուղեւորաց: Ուղոք անապատի նաւերն
են: Բանւորք ջրհորները փորեցին: Զաղացպոնք ցո-
րեն կը զնեն: Այգեպանք կը կթեն այգիներն եւ գի-
նի կը շինեն: Մենք համեմեցինք աղցաններն: Պայ-
տառք կը լուսնեն ձիերը:

93. Երկու եղակի կ'արժեն մէկ յովնակի:
Բայ մը որ ունի քանի մը եղակի ենթակայ, յոք-
նակի կը դրուի:

94. Եթէ ենթակայք երրորդ դէմքի անուն
կամ դերանուն են, բայը կը դրուի յոգնակի Գ.
դէմք: Ինչպէս.

Հայր եւ որդի կ'աշխատին.

Քու հայրդ եւ իմ եղբայրս պիտի զան:

95. Եթէ ենթակայիներն զանազան դէմքերէ
են, բայը կը դրուի յոքն. Եւ կ'առնու նախապա-
տիւ դէմքը: Ա. դէմքը երկրորդէն նախապատիւ
է, երկրորդն ալ երրորդէն: Ինչպէս.

Դուի եւ ես կ'երբանի այզի.

Դուի եւ իմ եղբայրս կրնավ կարդալ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 65.

Փակագծեալ բայերը սահմ. Աերկայ գրէք եւ, հա-
մաձայնեցուցէք ենթակային:

Պետրոս եւ Նշան (Խաղալ): Այծն ու ոչխարը
(ուտել) խօս: Արդարութիւն եւ խաղաղութիւն (իշ-
խել) երկրի վրայ: Զին եւ էը (տանել) մեր բեռնե-
րը: Ծիծառն ու սովորակը (երգել) ծառոց մէջ: Վար-
դըն ու մանուշակը (բուրել): Դիւզացին եւ քա-
ղաքացին (պաշտպանել): Հայրենիքը: Հացն ու միոր
(մանցանել) զմեզ: Թնդանօթն ու հրացանն (սպանել)
մարդիկը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 66.

Բայերը ապառնի ըրէք եւ ենթակային համաձայ-
նեցուցէք,

Եղբայրս եւ ես (պաշտպանել) զձեզ: Դու եւ Պօ-
ղոս (հերկել) այս դաշտը: Բնկերքս եւ ես (լողալ)
լին մէջ: Այս աղջիկն եւ դուն (իթտանել) հաւերը:
Նա եւ ես (գալ) ձեր տունը. Եղբայրդ եւ դու հե-
ռաւոր երկիր (ձամբորդել): Դու եւ ես (չինել) տուն
մը: Հրանտ եւ ես այգի (երթալ): Դու, Շաւարչ եւ
փոքրիկ Տիրան (խաղալ) պարտիզին մէջ:

Նախադասութիւն

96. Նախադասութիւն կը կոչուի խօսք մը որոյ մէջ կայ բայ մը, ենթակայ մը, խնդիր մը և ստորոգելի:

97. Խօսքի մը մէջ այնքան նախադասութիւն կայ՝ որքան դիմաւոր բայ:

98. Հինգ տեսակ նախադասութիւն կայ. Հաստատական, Հարցական, Հրամայական, Զարմացական եւ Փիսական:

99. Հաստատական նախադասութիւնը կը հաստատէ, կ'որոշէ, կը վճռէ իրողութիւնը կամ դործը: Օր. ես դպրոց կ'երթամ:

100. Հարցականը կը ցուցնէ թէ դործը տարակուսելի է եւ պատասխանէն կախեալ:

Օր Գրել զիտես — Այո: Ե՞րբ պիտի գաս — Վաղը: Գիտ. Հարցական նախադասութեանց մէջ կասկած ցուցնող բառին վրայ կը գրուի պարոյկ (°):

101. Հրամայականը կը ցուցնէ պատուէը կամ հրաման տալ:

Օր. Հոս եկի՛, հեռու մի երթափ:

102. Զարմացականը կը ցուցնէ անակնկալ բան մը, սաստիկ զդացում կամ զարմանք:

Օր. Ի՞նչ զեղեցիկ է, — Ուշա՛փ ուրախ եմ:

Ծանօթ. — Դաստուն հատուած մը կ'առաջարկէ ընթերցանութեան գրքէն ուր աշակերտք կը զատեն նախադասութիւնները, որուելով դիմաւոր բայ, ենթակայ եւ ստորոգելի կամ խնդիր. Դիւրութեան համար, նախ պէտք է թիւերով զատել նախադասութիւնները իրենց վերաբերեալ մասերով, ապա պատշաճ հարցմանք գտնել մէն մի բառի պաշտօնը: Այս վարժութիւն կը շարունակուի մինչեւ որ աշակերտք լաւ ճանչնան նախադասութեան էական մասերը:

103. Փիսական, բացասական կամ ուրացական նախադասութիւնը կը ցուցնէ թէ դործը զորմէ կը խօսուի, չէ կատարուած:

104. Գործողութիւնը կը ժխտուի չ եւ մի մակրայներով որք կը դրուին բայէն առաջ:

105. Սահմանական ներկայն և անկատարը բացասական կ'ըլլան եմ եւ էլլ բայից օժանդակութեամբ եւ գլխուոր բային աներեւոյթով որոյ չ զիրը կը փոխուի րի: (*)

Օր. Չ'եմ սիրեր, չ'ես սիրեր, չ'սիրեր, չ'եմ սիրեր, չ'էս սիրեր, չ'ես սիրեր.

Ծանօթ. Ինչպէս կը տեսնուի ներկայ եզ. գ. դէմքը առանց օժանդակի կը գործածուի:

106. Մի միտականը միայն հրամայական եղակի եւ յոքնակի Բ. դէմքերուն հետ կը գործածուի:

Օր. Մի իրեն, մի սիրեֆ, մի խօսիր, մի խօսիք, մի կարդար, մի կարդափ, մի բողուր, մի բողուի:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ 67.

Սա բայերը խոնարհեցէք դէմ առ դէմ հաստատական եւ միտական:

Քաղել, գանդաղիլ, մոռնալ, թողուլ:
Հ Յ Ա Հ Ա Ն Գ 68.

Հետեւեալ խօսքերը միտական ըրէ:

Ո՞վ կը տեսնէ զիս: Արամ՝ կը լսէ քու ձայնդշուտ կ'ուտես: Այսօր զուարթ կը աեսնեմ զձեզ: Խալացէք շարունակ: Դաստառուն ձեզ կանչեց: Շուտը ըրէ: Ասեղով փայտ կը կտրէն: Փորձանքէ ազատեցանք Ո՞վ է կերեր ես ըրի: Ծովը կը փրփրի: Մերթ կ'որոտաս, մերթ կ'ամպես, մերթ կ'ըթնես մոայլ, մերթ կը տեղաս անձրեւ, Բժիշկը հիմա կուգայ: Տար զմեզ ի փորձութիւն: Կ'ուտեմ, կ'աշխատիս: կ'աղայ, կը խնդրենք, կը թողուք, կը դրուին, կ'երթայի:

(*) Ունիմ եւ կամ բայից ժխտականը կ'ըլլայ. չ'ունիմ, չ'ունիս, չ'ունի եւն. չկամ, չկաս, չկայ եւն:

ԳԼՈՒԽ Զ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԴԵՐԲԱՅ

107. Բանդում ներքիւն կամ Դերբաց կը կոչուին այն բառեր որք թէ ածականի եւ թէ բայի գեր (գեր - բայ) կը կատարեն:

Ա. Բայի պաշտօն կը կատարեն երբ գործ կը ցուցնեն եւ այն ասեն դիմաւոր բայի մը հետ կը գտնուին ընդհանրապէս:

Օր. Սիրող եմ, տեսած ես, լուզու է:
Կը սկսիմ գրելու, կ'ամջնամ խօսելու.

Բ. Ածականի գեր կը կատարեն երբ վիճակ կամ որպիստիւն կը ցուցնեն եւ պարզապէս իբր ածական գրուած են գոյականի մը քով.

Օր. Սիրող մարդ, տեսած զործ, լուշիք ձայն, գրելու բուղը, ցանկալի բարեկամ, ուսեալ կին են:

108. Երեք տեսակ ընդունելութիւն կայ:

1. Ներկայ ընդունելութիւն որ կը վերջաւորի ող կամ իչ:

2. Անցնալ՝ որ կը վերջաւորի ած կամ եալ:

3. Ապառնի՝ որ աներեւոյթին սեռականն է եւ կը յանգի լու, իի:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 69.

Որոշեցէք ընդունելութիւններն:

Եկող աղան բարեկամն է: Աստածած ներող եւ արգահատող է: Այս կինը հագուստ կարող է: Հատունցած պատուղք կ'ուտուին: Պարափակին պատուղներն հասունցած ըլլալու են: Ուսեալ կանայք յարգելի են: Երեկոյեան քանի՞ ժամ մնացած է: Մնացած ցորենն աղքատաց բաժնեց: Հինցած կօշիկներդ նետէ: Լաթերս շատ հինցած են: Մեռած մարդը տեսայ: Երբ մեռած է հաւդ: Խմելու ջուր չկայ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 70.

Հոլովեցէք. հնչող, փրկիչ, գրուած, անցեալ, ուստելիք:

ԳԼՈՒԽ Կ.

ՄԱԿՐԱՅ

109. Մակրայը անփոփոխ բառ մ'է որ՝ կը ճշդէ բայի մը, ածականի մը կամ ուրիշ մակրայի մը իմաստը:

Օր. Քիչ խօսիլ, շատ աղուոր գրել, աւելի կանուխ արքենալ:

110. Գլխաւոր մակրայներն են.

1. Ժամանակական. հիմա, երբ, կանուխ, ուշ:

2. Տիղական. հոս, հոն, վեր, վար, մեջ, ներ:

3. Քանակական. շատ, միշ, աւելի, միայն, աշ:

4. Հաստատկան. այն, հարկաւ, իրաւ, ճիշդ:

5. Ժիսական. ոչ, չ, մի, երբեք, բնաւ:

6. Հարցական. ինչպիս, երբ, ինչու, ուր, ուսկից:

7. Տարակրուական. զուցի, արդեօֆ, միրե:

8. Եղանակական. շուտ, կամաց աղեկ, զեշ, լաւ:

9. Ցուցական. ահա, ահաւասիկ, աւասիկ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 71.

Որո՞նք են մակրայ եւ ո՞ր բայերուն կը վերաբերին:

Ի՞նչպիս իմացար այս գաղտնիքը: Կամաւ անձնատուր եղայ: Խապառ մինակ մնացի: Դեռ կը տնտընան: Երկու տարի միասին ապրեցանք: Մերթ զուարթէ մերթ ախուր: Երբեմն տկարութիւն կ'զգամ: Երբ դու եկար, արդէն լմնացած էր հանդէսն: Շատ կանուխ է: Նախ խորհէ եւ ապա խօսէ: Բասծիդ վրայ ետքը պիտի զղջաս անշուշտ: Ի՞չու տխուր ես: Ժամ քանի՞ն է արդեօք: Հոս եկուր:

ԳԼՈՒԽ Ը.

ՆԱԽԴԻՐ ԿԱՄ ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

111. Նախդիր կամնախադրութիւնը անփոփոխ
բառ մ' որ գոյականին կամ՝ դերանունին կցուե-
լով՝ կը ցուցնէ ուրիշ բառի մը հետ նոյնին ունե-
ցած առընչութիւնը։

Օր. Ծառին վրայ եղաւ, ինձ հետ եկուր։

112. Նախադրութիւն ունեցող բառը կը
կոչուի նախադրութեան խնդիրը։

Ինչպէս. Ծառին եւ ինձ բառերը։

113. Նախադրութիւններէ ոմանք իրենց խըն-
դիրէն առաջ կը դրուին ոմանք ալ վերջը։

114. Գլխաւոր նախադիրներն են։

1. զ, ի, յ, ց, առ, ընդ, լուս, մինչեւ, առանց
վասն։ Ասոնք աւելի գրաբարին մէջ կը գործածուին։

2. Մեջ, տակ, վրայ, ներս, դուրս, բոլ, մօս,
առաջ, առջեւ, ետք, ետեւ, համար, հետ, չափ, պէս,
զատ եւն։

115. Վերսոգըրեալներէն ոմանք կրնան ըլ-
լալ թէ մակրայ եւ թէ նախդիր։

1. Մակրայ են, երբ բայի քով են։

2. Նախդիր են, երբ գոյականի կամ՝ դերանունի
քով են։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 72.

Որո՞նք են նախադրութիւննի եւ նոցա խնդիր։

Այս մարդ իբրեւ գրպարտիշ պիտի պատժուի։

Զայնդ մինչեւ ինձի հասու։ Ուղեւորք լեռն ի վեր
մագլցեցան։ Զմեռն ի բուն ձիւնեց։ Պարսպին վրայէն
իջան։ Զեքեղ տեսնելէ վերջ անոր հանդիպեցայ։ Որ-
սորդներուն հետ ճամբար ելանք։ Մեղմէ հեռու պի-
տի ըլլաս։ Լերան անդիի կողմը կը բնակին։ Դատա-
ւորին առջեւ ելաւ։ Յովսէփ դէսփի իւր եղբարքը վա-
գնց։ Իբրեւ թշնամիէ կը զգուշանամ։ Ես ալ ձեզի
չափ գիտեմ։ Բնկերոջ համար է։ Ծիծեռնակը կ'եր-
գէ ծառին վրայ։ Եղբօրն հետ կը խօսէր։

ԳԼՈՒԽ Ը.

ՇԱՂԿԱՊ

116. Շաղկապ են այն անփոփոխ բառերը
որք միմեանց կը կապեն միկնոյն տեսակէ բառեր
և նախադասութիւններ։

Օր. Զին եի եշը օքտակար կենդանիներ են։

Աշխատութիւնը դառն կը բուի, ԲԱ.83 իւր պտուղը
բաղցր է։

117. Գլխաւոր շաղկապներն են։

Եւ, ու, բայց, այլ, թէ, երե, սակայն, ալ, այլ
եւ, թեր, թեպէս, թեւ, ինչպէս, զի, վասնզի, յան
զի, այնուզի, որովհետեւ, երբ, կամ, մինչ, յորդամ,
մինչդեռ, իսկ, որ, մանաւանդ, թէ, նաեւ, ոչ թէ, ոչ
միայն, բան թէ, անզան, նոյն իսկ, արդ, ուսիի, ու-
րեմն, հապս, ապա, ապա թէ ոչ, բող թէ, բայց թէ,
իր թէ, գրերէ, այսինքն, զոնկ, զիր, զոր օրինակ,
այն է եւն։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 73

Սառագծեցէք շաղկապները։

Պետրոս եւ Ցովհաննէս կ'երթային։ Խնդրէ իրա-
ւունքդ, բայց ձանցինը նաև պարագերդ։ Որչափ
կուզէի որ հայրս տեսնէի։ Նամակը հասան թէ չ'ա-
սաւ։ Եղբայրդ կամ քոյրդ պէտք է հոս գայ։ Աս-
տուած Սոդոմ Գոմոր քաղաքներն այրեց, վասն զի
նոցա բնակիչք անզգամ էին, բայց միայն Դովու պազ-
տեցաւ։ Եթէ կամիս կարող ես զիս գրկել, Եղբայրս
տունն է, իսկ քոյրս ոչ։ Եթէ ուզես՝ քեզ ալ կուտամ։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ 74

Որոշեցէք մակրայներն ու նախդիրները։

Սպասէ, մինչեւ որ գամ։ Մինչեւ ցմահ հաւա-
տարիմ մնաց։ Հակառակ կամաց մեկնեցար եղբօրդ
հետ։ Ի՞նչու հակառակ կը խօսիք։ Օրինաց համաձայն
գործէ։ Համամիտ եւ համաձայն պիտի վարուիք։ Ծա-
սին վրայ թառեցաւ։ Զինուորք վրայ հասան եւ ձեր-
բակալցին։ Իմ ետեւէս կուգայ։ Հագուելէ ետեւ
գուրս ելաւ։ Ինձ հետ կուգան։

ԳԼՈՒԽԻ Ժ.

ՄԻԶԱՐԿՈՒԹԻՒՆ

148. Միջարկութիւն կամ ձայնարկութիւն
կը կոչուի այն բառն որ կը բացատրէ մեր հոգ-
ւոյն կերպը կամ յուզմանքը. Խնչպէս զարմանի,
ցաւ, բարկութիւն, ուրախութիւն. արհամար-
հանի, երկիւղ, զգուանի, եւն.

119. Գլխաւոր միջարկութիւնը են.

1. Զարմանք յայտնող — ո՞հ, զարմանք:
 2. Ուրախութիւն, — ո՞հ, ա՞հ:
 3. Ցաւ, գութ, զղում » — վահ, ափսոն,
 - աւաղ, մեղի, բարե՛, մեղայ:
 4. Բաղձանք. երանի քէ, ուր կր քէ, իցիւ:
 5. Անէծք յայտնող — վայ, անէծք:
 6. Խրախոս » — օ՞ն, հապա՛ աղի՛
 - ապրիս, կեցցէ՛, ազնիւ՛, հա՛:
 7. Զգուանք — ո՞հ, զարշելի՛, պիղճ, հիճ:
 8. Բարկութ. թշնամանք — այ, հայ:
 9. Արհամարանք — վաշ, բին:
 10. Վրէժիսնդրութիւն — վահ, օ՞ն:
 11. Մերժում, սոսկում — օև անդր, բար լիցի:
 12. Կանչելու համար — ո՞ն, ո՞վ, այ, հե՛,
 13. Գովելու համար — ազնիւ, կեցցէս բաշ է:
 14. Ողջունելու համար — բարեւ, ողջոյն:

ГУРГИЗИ ԳՐԱԴԱՐԱՆ Ա 6 Գ 75.

Խ 309

2573
2013



